

«Աշխատարարութիւն շարագրութեանց գրոց աշխարհակալին — Առտուսանդան ինկեր հարանց հոգեւորաց եւ համբերակ համբարակ» եւ համանուն եւ մյուս շարժ սիրով ստիպել զմզ իւր Բարձրագոյն Ազատանութեան բանին արհեստից արտադրող սակաւ պարութեայն զաշխարհակալ իմաստունն, որ զոչ եւ հոգեւոր եղև ճշմարիտ երկնաւոր Թագաւորին եւ հաւանքին Առտուսանց մերջ Յիսուսի Բերնատի: Ջի Թեպէս եւ արամարանեայ ե պատմագրեցաւ ի արհիւրացոյն յԱրիտարիւնէ, սակայն արդիւնքն շահաւէտ ոչ արամագրեցաւ տարմնակն մնաց նորա, որպէս ամենայն տեսանդացն (յայտնի է), ըստ ասացելոյ առաջելոյն իմաստութեանին Առտուսոյ ոչ ծանեաւ աշխարհ զԱռտուս, զի կուրացան անմուծեանք արեցի նոցա:

«Առտուսը Կոնստանտինոպոլս գնեւնեց նորա՝ որ եղև շարժմամբ եւ նշանք բերելով (ԹՂ. 56) զնկարագրութիւն ասիական Արտուսոյն որ եղև ի Բեթզանճեմ աստեղն գուշակմամբ՝ եւ գաղտեամբ Արարացոց: Իսկ յաջերութեանին իտեժաւորութեմ ազգայ՝ այս ասել զպաշտութիւն Տեառն խաչի ի վերայ իսուարտեր իշխանին: Դաւե. քակաւ. 38 Գրայ. 1 եւ Գրայրանայ՝ զաւերման գծեաց ընդ զիշխանակն: Իսկ զմզմանակն¹⁰ մահարե արեալ նմա՝ արդայստե գնալովու 38 լիւնն եւ քայտեղին¹¹ վասն յառաջանալակ պողոյ նախառնողին: Իսկ փոյլակն որ անկու ի ծով եւ աստղն զոր վերացց արծառին՝ 38 ցուցանել զաւանդու 38 հոգեւոր հոգեին որ ի եց ծնողն նորա: Եւ զլանին հրացեալ ի ըստ՝ ազգեր զնսմանալ ըստարացն. իսկ շամանալն՝ զիսաւարն աշխարհաստացած որ ընդ բումբ անեալ շուշափեր իբրև զհամարն: Դմանալեռ ամբ կենաց նորա 19¹², նոյնքան լանեալ զժամանակ ելանելոյ յաշխարհէ Առտուսան Բանիկ: Իսկ լեռնո գացեա ի կտորսն կապիկն՝ սովին սարսախ: 15 իկն արտադրաւ յօղուտ ամեց ըստարացալ:

«Ու վերջնամբ պատմու 16 պայմանի (ԹՂ. 6a) զանալթար քաղաքապարութիւն կենաց նորա. յօղուտ եւ յորինակ ամենայն Թագաւորաց եւ իշխանոց, զլիկքն արիական եւ քայտհմուտ արանց պատարագ մնաց. ք. եւ արտադրատունքը, զիսութիւն, արիութիւն, համբաւ եւ գառասանս: Այսպէս եւ ըստ այսմ օրինակի վայել է արդայնց եւ զջրաղեաց իմաստուն եւ հանձնարագ լինե... 17 իսկ արգար դասաստանաւ՝ որ է մասն քաղի իսհանքութեանց ըստ իմաստեայն

Պարտի, որ գրեալ է ի Յիւրուս Կոնստանտինոպոլսն որ իսկապէս է մաս յտեսակ (ԹՂ. 6b) լուսարտա յաւըղութիւն սա. ասացեալ իրաց յայտարարութիւնքն:

Յաւորք մասերը կարծեալ Երոջ են, այնչափ իրթին եւ անման եւ լեզուն եւ անիմաստ շարժաղեանք, որուն իբրև օրինակ յիշենք սկիզբ. «Արարատեանքար ի նպատակ արտադրեցողք. որոյ եւ է սա ի հելլենական գեղարարեալ գուռաւ եւ ներպայմանարեալ ի տիպն հոմասեռեան լրպպատար մայրաքաղաքին մակեդոնական ճահեցմամբ ըզիմեմ՝ ընչից պարպատուեալ. եւ պարզատուեալ պատուարն գերերրակերտ հեղահուն կորովեալ արթ զաշխարհայե՝ անթարթ ճահուն պարպուկեալ անբակ ըստից յանդարելիս» են: Այսպէս կը շարունակուի մինչև ԹՂ. 7b, 10 որ կը սպասուի՝ ճշգրիտ խոսելով ասանց սող մ'անուար նախնիաց մասին լեզուն եւ նիւթն ունենալու:

(Ըարանսիւն) 4. 8. 8.

Պ Ա Յ Ս Ա Կ Ա Ն

ՊՏՄԻՐՈՒԹԻՆ ԳՈՒՔՈՎԵՐՆՈՒ
ԵՆ ՄԱՆԻՐՈՒԹԻՆ ՀՈՅ ԳՆԸՎԵԿՆԵՐՈՒԹԻՆ
1.

Պատմութիւն Պոքրոյնիկայն արեւելեան Հայոց:

(Ըարանսիւն-Բիւս)

Վերորք Տուգա Մոլտուսից իշխանին երկրորդ գահակալութեան ժամանակ, (1669—1672) Մոլտուսացի, մանասից Սուչալացի բազմաթիւ Հայեր ստանդարտութեամբ իրենց Մինաս եպիսկոպոսին, որ 1649ին ի վեր արեւելեան Հայոց եպիսկոպոսն էր եւ ի Սուչալա կը նստէր¹, երան գաղթեցին ըստ մասին ի Լեհաստան, եւ ըստ մեծապէս մասին իրենց եպիսկոպոսին հետ զէպ ի Թարնսիլվանիա²:

Հայոց իրենց եպիսկոպոսին հետ այսպէս բազմութեամբ գաղթելուն պատճառն էր այն ժամանակի հարկերու աստիճութիւնը, յայց մանաւանդ 1671 ին՝ 2 ղովա. 29 ին Միքայէլ Հէնգուս անուն անձի մը (որ շատ հաւանական է թէ Հայ մ'ըլայ) Պրայնբուր նիւթած գաւառաւորութեան Հայոց մասնացելուն համար՝ իշխանէն կրած հայտանքն³:

Հայք ի սկզբն քարադրեան լեռներն ապարինցան. եւ երբ տեսան որ իշխանն իրենց կողմն չափէ իջրացն, անցան Թարնսիլվանիոյ սահմանը եւ Աքքէլէնբուր Պիսթրից քաղաքն հաստատուեցան: Հոս Միքայէլ Ա Քաթիկ իշխանն

1 Օր. «Եւ հոպեմ»
2 Օր. ըսենք «Ի»
3 Օր. «Արամարանեայ»
4 Հմմտ. Պատմ. Աղեք. ՄԼԻ. էջ 73, 25:
5 Օր. «Մոլտուսացեան ի ստորնալակ մնաց նորա»
6 Հմմտ. Ապրիլի 18 Ս եւ 2:
7 Հմմտ. «Ապրիլի 18» Ե եւ 2:
8 Օր. «Գրայրանայ»
9 Այսպիսի նմանութիւն ըսենք «Ապրիլի 18»
10 Օր. «Զմբակեան»
11 Հմմտ. «Ապրիլի 18» ԺԱ:
12 Այս եւ յայրորդ կողմերուն համար՝ Հմմտ. Պատմ. Աղեք. ՄԼԻ. էջ 183, 26—184, 9:
13 Հմմտ. Պատմ. Աղեք. ՄԼԻ. էջ 186, 26 եւ 2:
14 Այս կողմը զրինք ըստ կամս. օրինակն էր «Պոքրապիկ ըստ անունի զիւր նորա արարելի Առտուսան բանից, աղաւալ»:
15 Այսպէս կ'ուզէ «այսպէս» կամ ասոր նման իմաստով ըսն մ'ըսել. յօրինակն էր «Պոքրապիկ»
16 Օր. «Ապրիլի 18»
17 Եւ այլ այսպիսի իրատեանքը, զորոք գինել աներգ ժամանակը:

¹ Ըստ կամս զրինք այսպէս. օրինակն անձ. «Ար եպիսկոպէս է սա տեսակ լուսարտա յաւըղութիւնքն եւն»:

(1661—1686) զերենք ընդունեցաւ՝ երբ իրենք իրենց Մինաս եպիսկոպոսին հետ խոստացան լատին եկեղեցւոյ միութեան մէջ մտնել⁹։ Սակայն իրենց իրական եւ վերջնական միութիւնն եղաւ Աքսենոս Վերջերկվոյի հայ բաճանային ձեռքը, որ յատկապէս այս նպատակաւ Թրանսիլվանիա եկաւ, եւ համոզեց իւր այս ազգակիցներն որ Հռոմոյ հետ միանան, եւ իրենց Մինաս եպիսկոպոսը լեմնդերկ երթայ հոն հրապարակաւ դաւանութիւն տալու համար։ Մինաս 1686ին¹⁰ լեմնդերկ գնաց, եւ Բալլապիւնի կարգինալին եւ հայկաժողովիկայ Վարդան Արքեպիսկոպոսին՝ առջեւ († 1715)⁸ դաւանեցաւ լատին եկեղեցւոյ հաւատքն, եւ խոստացաւ նաեւ իւր ազգակիցները ապահովապէս համոզել նոյն ընթացքով⁹։

Թրանսիլվանիոյ այս առաջին հայ-կաթոլիկայ եպիսկոպոսն Մինաս՝ առաւ Պուլշանաց եւ Մոլտաւիոյ եպիսկոպոսի տիտղոսն, բայց չկրօցեալ երկայն ատեն վայելել, վասն զի նոյն տարին 1686ին Լեմնդերկի մէջ վախճանեցաւ*։ Յամին 1687 Փետր. 13ին՝ Եղիս Մետերուլ հայ աւագերիցուն ինդրանոց լեմնդերկի հայ կաթոլիկայ աքեպիսկոպոսն՝ Վարդան Եռանանան նոյն միաբանասեր Աքսենոս Վերջերկվոյի բաճանան Թրանսիլվանիոյ Հայոց եպիսկոպոսական փոխանորդ (Vicar) եւ վարիչ (Administrator) անուանեց¹⁰։

Թրանսիլվանիոյ Հայք թէեւ լատին եկեղեցւոյ հետ միացան, սակայն այն ատեն ունէին տակաւին արեւելեան սովորութիւններ, այսպէս պատարագի մէջ իրենց արեւելեան պատրիարքը կը յիշէին, եւ ոչ՝ ղ քահանայապետն Հռոմոյ, Ծննդեան եւ Յայտնութեան տօնը միեւնոյն օրը կը տօնէին, նաեւ տղոց Հաղորութիւն կու տային¹¹, եւ վերջապէս կուստեաց միայն տարին երեք անգամ եկեղեցի երթալ թլլլ կու տային¹²։

Մինաս եպիսկոպոսին Սուշա վայելն մեկնելն ետեւ, լատինք աշխատեցան, որ Մոլտաւիոյ հայ եպիսկոպոս մը գնեն, թէեւ միայն անուամբ, եւ այսպէս 1669ին կը գտնենք Յովհաննէս Բեքեմովիչ անուն Մոլտաւիոյ եպիսկոպոս մը եւ Լեմնդերկի Աքեպիսկոպոսին տեղակալ¹³։ Թէ այս եպիսկոպոսն իրօք միայն անուամբ էր, կը տեսնուի 8. Վուրդիկոս-Մարիամ Բինտու (Յիսուսեան) կրօնաւորին 1669 Վար. 1ին գրածն, որ Հայերն գարծընելու համար Մոլտաւիա ղրկուած էր. ստիկայ կը յիշէ՝ որ այն ժամանակի

Յակոբ Կաթողիկոսէն ձեռնադրեալ 50 ամեայ Սահակ եպիսկոպոսն Մոլտաւիոյ՝ 20 քահանայ ունէր իշխանութեանը տակ։

Բինտու նաեւ կարեւոր տեղեկութիւններ կու տայ Մոլտաւիոյ հայ եկեղեցւոյն այն ժամանակի վիճակին վրայ. վասն զի կ'աւանդէ՝ թէ եաշ իշխանական մայրաքաղաքին Հայերն երկու եկեղեցի, Կալացի, Սէրէթի¹⁴, Հոթմիլի եւ Պոթուշանի Հայերն, մէյ մէկ եւ Սուշավայի Հայերն վանք մը եւ երկու եկեղեցի ունին¹⁵։...

Յովհաննէս Գ Սուպիեքի լեհաց թագաւորին Տաճկաց ղեմ վարան պատերազմին ժամանակ, եւ երբ Մոլտաւիոյ իշխեցին՝ Ստեփան Բեքեթեքու. (1672—1674) Տիմոթեոս Բանդարեցի (1674—1676) եւ Կոստանդին Գաւաղեմիր (1685—1691), Մոլտաւիոյ բնակիչներէն շատերը փախան, եւ երբ Լեհերն յամին 1675 Հոկտ. 15ին եւ յետոյ յամին 1686 Հոկտեմբերին¹⁷ Սուշավա քաղաքն այրացաւ եւ ըրին, քաղաքին ամէն բնակիչներն՝ նաեւ Հայք փախան, այնպէս որ Լեհք երբ ներս մտան, հոն մի միայն անձ մը գտան Պուրբուլեցու անուամբ¹⁸։

Ըմիտ իւր Յիշատակարանաց 187* էջին մէջ կը պատմէ՝ թէ Սուպիեքի յամին 1686 Հոկտ. 1ին իւր աւերիչ արշաւանքէն դարձած ժամանակ անցնելով Մոլտաւիոյ մէջէն, Սուշավա 14 օր կեցաւ մինչեւ որ կայսերական օգնական գունդն հասնի, եւ այս միջոցին այն ժամանակի մի միակ ամրութիւնն՝ զԶամբա հողաբլուզ ամրացուց, որ մինչեւ ցայսօր կը կենայ։ Բայց այս պարագայն անոր համար չէ կրնար ձիշոք ըլլալ, որ Սուպիեքին ասով այս ամրութիւնն իրեն ղեմ զօրացուցած կ'ըլլայ։ Բայց ստոյգ է որ Սուպիեքի գունդն յամին 1691 աշնան այս հողաբլուզին վրա առաւ, երբ երրորդ անգամ Մոլտաւիա արաւեց, շատ քաղաքներ աւ գիւղեր աւար առաւ, եւ աշնան ետ դառնալով՝ ի Ղեւամբու, ի Սուշավա հայ վանքին մէջ, ի Քամբուլուսկ, Հանկուլ, Սէրուլ եւ Ակարիա ամրականներ թողուց։

Զամբայի լեհական ամրոցն (Հայոց վանքն) Կոստանդին Գաւաղեմիր իշխանին յարձակումներէն շատ բան կրեց, եւ որպէս զի ամրականք այս իշխանին ղեմ իրենք ղրկելը առաւել եւս պաշտպանեն ամրոցին հարաւակողման պատերը նորոգեցին, որ ցայսօր կ'երեւայ, եւ շրջապատեցին ամրոցն հողաբլուզով, որ ցայսօր կեցած է։ Զամբայի եւ վերջոյնեալ ամրութեանց ամրականները նոյն տեղերն մեկնեցան քարովիցի խաղաղութեան ետեւ, յամին 1699 Յնր. 26¹⁹։

* Ոչ ի Լեմնդէն, այլ Հոնգարիոյ լեռանց մէջ վախճանեցաւ իւր քաղաքը դաւանալու ժամանակ։ Ստեփ. Ռոշչու, Ժամնագր. յամին 1686։

Յամին 1690 Հոկտ. 3, ուստի վերջիչեայլ
 Կոստանդին Քանդեփր Գլուսուհոյ իշխանին ժա-
 մանակ, Աղբասնիքը Ը Քահանայապետն Հաս-
 տասեց զԱքսենը Աերդրիեփիկի, զոր Լեմպերկի
 Հայ-կաթողիկեայ Արքեպիսկոպոսն Վարդան
 Յունանեան յամին 1687 Փետր. 13ին թարան-
 սիլվանիոյ եւ Գլուսուհոյ Հայոց եպիսկոպոսական
 փոխանորդ եւ սեղապահ անուանած էր: Աէր-
 դրիեփիկի նոյն Արքեպիսկոպոսէն յամին 1691
 Յուլ. 30ին Լեմպերկի մէջ եպիսկոպոս ձեռնա-
 դրեցաւ²¹, եւ ձեռնադրութեան ներկայ գտնու-
 եցաւ Գլուսուհոյ Հայ աւագերեցն՝ Եղիա Մեն-
 արու Աուշավացին, որ եւ հոն հռոմեական հաւ-
 ստոյ դաւանութիւն տուաւ, զոր արգէն յառա-
 ջաբոցն տուած էր Կարգիչայլ Կանդեփրի առջեւ
 ի վարչաւա, ուր ուրիշ ու թը նշանաւոր եկե-
 ղեցականաց հետ գացած էր միութեան դաւա-
 նութիւնը տալու²²:

Սակայն Աերդրիեփիկի եպիսկոպոսն ձա-
 խորութիւն ունեցաւ, վասն զի յամին 1697
 Պիսթրիցի առման ժամանակ Յաճիկներէն գերի
 բռնուեցաւ, եւ հազիւ Քարլովցի խաղաղու-
 թեանէն ետեւ յամին 1699 ազատ թողուեցաւ: Աէր-
 դրիեփիկի մեռաւ յամին 1715 ի Վիեննա²³:

Սուշավայի ստորագրութիւն մը, 1693ին
 լատին լեզուաւ գրուած²⁴, կ'ըսէ. «Սուշավայի
 Հայոց թիւն սորց հետ մէկտեղ 3000 է, ունին
 4 եկեղեցի, որոնցմէ 3ը ժողովրդապետական եւ-
 կեղեցի է. եկեղեցիք են Ս. Երրորդութիւն, Ս.
 Խաչ, Ս. Սիմէոն: Այս իւրաքանչիւր եկեղեցեաց
 ժողովրդապետներն 150 ընտանիքէ կը հո-
 գացուին: Հայ եպիսկոպոսը քաղաքէն դուրս կը
 բնակի (Չափա): Սուշավայի հարաւային կողմը
 քառորդ մղոն հեռու կայ կուսստան մը²⁵, որուն
 եկամուտքն խաղաղութեան ժամանակ 40 կոյս
 եւ պրի ի միասին մէջը կ'ապրին: Ամէջը կ'ա-
 պրին ըստ հին սովորութեանց՝ առանց պարտաւո-
 ռիէ կանոն կամ իրական ուխտ ունենալու, բայց
 ամենայն շնորհանգութեամբ եւ համեստու-
 թեամբ»:

Կոստանդին Յուլիա Գլուսուհոյ իշխանին
 ժամանակ (1691—1696) Հայ-կաթողիկեայ
 Քորեպիսկոպոսն Աստուածատուր Կերսեանեան²⁶,
 Եպիսկոպոս Տրպանուպոլսոյ ի կողմանս անհաւա-
 տից (in partibus infidelium), թղթեր առած Լե-
 որուս Ա. Կայսրմէ, եւ Լեհաց Օգոստոս Բ. Թա-
 գաւորէն եւ Աւաքեմական Աթոռէն... օւղեւո-
 րեցաւ Գլուսուհա առ իշխանն, — հաւանակա-
 նաբար այն ժամանակ կ'իշխէր Անտիոյ Քանդե-
 փր իշխանն (1696—1701), որ այնչափ հաւ-

անական կ'երեւայ, որչափ Օգոստոս Բ հազիւ
 1697ին Յունիս 27ին²⁷, Սպիեբերկի 1696ին
 Յունիս 17ին վախճանեցէն ետեւ Լեհաց Թա-
 գաւոր եղաւ — Կերսեանի դիտարորու-
 թիւնն էր իշխանն Տրաման առնուլ՝ որ Գլու-
 սուհոյ արեւելեան Հայ եկեղեցիներն Լեմպերկի
 կաթողիկեայ Հայ Արքեպիսկոպոսին իրաւաբա-
 նութեան ենթարկուին. բայց այս շարժողոջաւ
 իրեն:

Յամին 1704, Գլուսուհոյ Մերայէլ Ռա-
 յովիցա իշխանին ժամանակ (1703—1705)
 Սուշավայի Հայ հասարակութիւնն աճեցաւ, երբ
 թրանսիլվանիոյ Եղիսաբեթնոպոլիս (Պաշչալով)
 քաղաքէն Հայեր Սուշավ գաղթեցին, վասն զի
 թրանսիլվանիոյ իշխանն Փարսկիկոս Բ Ռաբոսը
 Հայոց ստացուածքներն յափշտակել եւ տնե-
 րին պրիշ հրամայեց, Հայոց իրենց կայսեր հաւ-
 ստարիմ մնալուն համար²⁸:

1707ին Գարտ 10ին Լեմպերկից հարուստ
 Հայն՝ Դոմինիկ Պոդրասնովը²⁹ 300 լեհական
 Փլորին կտակեց Սուշավայի Ս. Աստուածածնի
 Հայ եկեղեցոյն (Հաճկատար) նորոգութեան
 համար, զոր իւր նախահաճան Տրական Տանովաթ
 շինած էր, եւ որ թշնամեց յամին յարձակ-
 մամբն շատ մնասուած էր³⁰:

Յամին 1762 Հայ մը ծախեց իւր երկիր-
 ներն, որ Քոզմանի շրջանակին մէջ էր, Քրիստի-
 անի զօրապետին՝ Փիլիպպինի (Philippe) գեր-
 մանացի գաղթականաց համար³¹. սակայն այս
 գաղթականութիւնն չկրցաւ այս երկիրները
 ձեռք բերել, մանաւանդ թէ գրաւականն ալ
 կորսնցուց, վասն զի հաւանորէն ծախողն երկրին
 բուն տէրը չէր այլ վարձակալը, եւ հետեւա-
 բար ծախելու իրաւունք չուներ:

Երբ Աստրիական բանակը Պոքովինս
 գրաւեց, Փոն Սբէնի զօրապետն 1775ին միայն
 58 Հայ³², 2 Հայ քահանայ եւ 1 սարկաւազ
 գտաւ³³. իսկ Կարդոս Քրայցեր Փոն Էնցէնպերկ,
 որ 1778 Ապրիլէն մինչեւ 1786 Հոկտ. նոյն եր-
 կիրը կառավարեց³⁴, 200 Հայ ու յոյն կալուս-
 ծատէրներ գտաւ, մեծ եւ հարուստ մասն Սու-
 շավա քաղաքը կը բնակէին, ուր 1778—1779
 գրեթէ 60 փայտաշէն տուն շինել տուին:

Էնցէնպերկ զօրապետն յետոյ Սուշավայի
 մէջ 118 Հայ ընտանիք գտաւ³⁵: Էնցէնպերկի
 վարչութեան ստեն Հայք ստոյգ 200 հոգիէ
 աւելի էին, վասն զի իւր գտած 118 ընտանեաց
 իւրաքանչիւրն ի թէ միայն 3 հոգիէ բաղկանար,
 որ ստուգիւ շատ նուազ հաշուուած է, Սուշա-
 վացի Հայերն 350 եւ թերեւս աւելի կ'ըլլան:

Թէ Պուքովնայի գրաւման ժամանակ նոյն տեղ աւելի էին թուով, քան որպէս պաշտօնապէս կը հաշուուէր, յայտնի է նաեւ Հէլզեդիէ թղթակցութեանէն³⁶, ուր կը կարգաբեր թէ 1779 ին Սուլավա 131 հայ ընտանիք կը բնակէին:

Այն ժամանակի Հայոց մէջ ի մասնաւորի կը յիշուի Սուլավայի հարուստ վաճառական մը³⁷, Յովհաննէս Քարբի, որ առէն տարի 3000 ֆլորինէ աւելի մաքս կը վճարէր³⁸, եւ Սոլքա վանքին պատկանեալ Եակոբեասի կալուածներու կէտը կը վարձէր, որ Մոլտաւացի Սէքլէրներու գաղթականութեան սահմանեալ էր³⁹, եւ որ «Գուլյհեր», ազնուականութեան աստիճանին աւարձուած էր Պուքովնայի արեւելեան Հայերն հռոմէական եկեղեցւոյ միաբանութեան բերելու օգնելուն համար:

Պուքովնայի գրաւման ժամանակ Գրիգոր Փոռուշուլ անուամբ հայ մը կար՝ որ Պուքովնայի գաւառուոր էր. ստոյգ որպէք Յարութիւն, Գուկաս եւ Խաչերես (Cirste) 1790 ին իրենց մոլոտաւեան ազնուականութեան հաստատութիւնն ընդունեցան:

Յետոյ Թրանսիլվանիայէն շատ Հայերն եկան Պուքովնա եւ ծանուցին որ Սուլավայ կը հաստատուին եւ տուն կը շինեն, թէք Սուլավայի բերդեցու աւերակներէն իրենց ձրի քար տրուի⁴⁰, Գժախտաբար իրենց խնդիրը կատարուեցաւ ի վնաս պատմական յիշատակարանաց⁴¹:

Բերդին աւերակներուն քարերէն Հայք աներ շինեցին, որոնք Սուլավայի Հայոց թաղին մէջ զայսօր կ'երեսան մոլոտաւական ոճով գաւթի մէջնեղը գիւղական շէնքերու նման քարեղէն աներ: Պարոն Քարբի քաղաքին մէջտեղը նոյն քարերով շինեց այն մեծ շէնքն որ այսօր H6tel Langer կը կոչուի⁴², որուն մասանը մէկ դասիկոն բարձր է⁴³: Այսպիսի դասիկոնաւոր բարձր միջինգարեան մասաններ, որոնց վրայ երբեմն Մոլտաւիոյ իշխանաց պալատը կար, կան H6tel Langer էն 50 քալլ հարաւակողմն եղող տան տակ, որ երբեմն H6tel de Moldavie կը կոչուէր, նոյնպէս այն մէկ դասիկոն տան տակը, որ արեւելեան-յունական բարձրագոյն դիմաստիոնն ըով եւ Ս. Գեմետրիոս եկեղեցւոյ դիմացն է: Յեղական բոմանական աւանդութիւնը կ'ըսէ՝ թէ այս վերջին մասանն թէ H6tel Langer ի եւ թէ H6tel de Moldavie ի մասաններուն հետ յարաբերութեան մէջ է, եւ թէ՛ գլխաւոր սիրողոցն եւ Ս. Գեմետրիոս եկեղեցւոյ տակէն անցնելով՝ կ'երթայ տեղ մը Սուլավա գետին մէջ կը հանն: Այսպիսի գետնափոր, կոխածոյ քարէ

շինուած եւ քարայտակ հին մասանի մը բերանն կայ ցայժմ Հայոց ժողովրդագետական եկեղեցւոյն եւ Landwehr զինուորանոցին մաս՝ Միքայէլ Աբրահամ Սուլավայցւոյն պարտիկն մէջ:

Յամին 1776 Լեմպերցիի հայ վաճառականն Կիկորովիչ⁴⁴ առաջարկեց Յաճկաստանէն եւ Մոլտաւիոյ Պոթուշան քաղաքէն շատ հայ ընտանիքներ Պուքովնա եւ ի Սուլավա գաղթական բերել այն պայմանաւ՝ որ Սուլավա քաղաքն վաճառականական ազատ քաղաք ըլլայ, ինչպէս Կալիցիոյ Պրոտի քաղաքը, զոր Յովսէփ Բ կայսրն 1786 ին յանձն առաւ⁴⁵: Կ'երեսայ թէ Յաճկաստանի կողմանէ գժաւորութիւնը ելած են այս խնդիրն գործարդելու:

Յամին 1781 Սուլավա հացիւ 129 հայ ընտանիք⁴⁶ եւ յամին 1786 114 ընտանիք⁴⁷ կային: Սակայն 1802 ին շատցան հայ ընտանիք մինեւ 205 ընտանիք 965 հոգւով⁴⁸: Յամին 1820 Սուլավա կար 200 հայ տուն⁴⁹, ուրեմն կրնանք 200 ընտանիքէ աւելի համարիլ: 1825 ին Սուլավա կային 250, յամին 1857 նոյն իսկ 530⁵⁰ եւ այսօր գրեթէ 300 հայ ընտանիք 1200 հոգւով:...

Պուքովնայի գրաւման ժամանակ որովհետեւ Սուլավայի արեւելեան Հայք սեպհական եզիսկոպոս չունէին եւ ոչ ալ աւստրիական կայսրութեան մէկ երկրին մէջ կար, Յովսէփ Բ կայսրն⁵¹ Աստրիան Յովսէփ Արքութեանց Արքեպիսկոպոսին խնդրանաց համեմատ՝ 1786 Մարտ 15 ին հրաման տուաւ, որ Պուքովնայի Հայք իրենց քահանայքը արեւելքէն բերել տան, Կ. Պոլսոյ Հայոց Պատրիարքին իրաւաբանութեան տակ ըլլան, եւ ասոր հետ հպատակին Իշխաննի Խաթողիկոսին⁵²:

Ի վերջոյ կուգենք հռոմէական եկեղեցւոյ հետ միացեալ Պուքովնայի Հայոց վրայ ալ քանի մը խօսք ըսել:

Միացեալ Հայք Կալիցիայէն եկան Պուքովնա ըստ մասին Չեռնովից եւ ըստ մասին Սերէթ հաստատուեցան, ումանացի Պջարներու կալուածները վարձեցին — որոնք աւելի սիրով Մոլտաւիա կը բնակէին⁵³ — ինչպէս նաեւ արեւելեան-յունական եկեղեցւոյ կալուածներն, եւ ինչպէս թէպէտ աւալըրութեամբ ագարակներ մշակելով՝ ժամանակաւ նոյն տեղերու կալուածատէրն եղան⁵⁴:

Այսպէս Պոկոսան Ստեփան անուն հայ մը Աշանիսլաւէն Պուքովնա եկաւ եւ Փալատի ուսման Պջարէն՝ Օրաշնիի անուն կալուածը գնեց,

եւ գնման դաշխեր կատարելու համար, ինք զինք պարտաւորեց գրաւորապէս 1781 Յունիս 8ին որ նոյն տեղը նոր դիւլ մը հաստատէ եւ սեպհակաճ ծախելը 50 գերմանացի ընտանիք հոն գաղթական բերէ: Բայց երբ նոյն տարւոյ Յունիս 7ին իւր գնումն պաշտօնապէս հաստատեցաւ, իւր պարտաւորութեան կատարումը մոռցաւ, թէ էեւ այն շատ սնգամ իրեն յեղեցուեցաւ ⁵⁵:

Այս կաթողիկէսը եւ ի մասնաւորի Չեռնովից գաղթող Հայոց մասին Յովսէփ Բ Վայսըն 1783ին գրած հրովարտական մէջ կ'ըսէ. «Տեղւոցս (Չեռնովիցի) հոյ հասարակութիւնն, որուն աստուածային պաշտամանն Նս անձամբ ներկայ գտնուեցայ, Է բաց ի սակաւուց, ուրիշ հոյ կաթողիկէսայց հաւատար: Անոր համար այսուհետեւ իրենց կրօնին քննութիւն չկատարուի, եւ զիրենք իրենց առուտուրին մէջ անհանգիստ պէտք չէ ընել, այլ աշխատելու է, ուրիշ այսպիսի մտադիւ ալ հոս բերել ⁵⁶»:

Այսպիսի կաթողիկէսայ Հայեր, որք երբեմն արեւելեան էին, շատ կային ի Պուրքովնա, եւ այստեղ կալուածներ ունէին, զորոնք յետոյ թողին եւ կաղթեցաւ մեկնեցան:

Այսպէս կը գտնենք որ քրիստափոր Աբրահամովից ստացաւ զՀիւպոկա, եւ Յովսէփ Աբրահամովից զՏորոշուց եւ զԹուզդի: ⁵⁷

Կերսէս, Ստեփան եւ Կիկոզայոս Այվազ, որոնք Չեռնովից գաղթած էին, 1789ին կայսերական հասանութեամբ գնեցին Միդքայ կալուածն, յետոյ նաեւ Ռոսդաբի, Սերէթ գետի քով Սրանէսդի, Սինաուզ եւ Աիշից կալուածներն:

Միքայէլ, Իգնատիոս, Յակոբ, Կրիգոր, Ղազար եւ կայեղան, որոնք Անտոն Անտոնովիւի, որ «Օар de bou Jaebowicz» կը կոչուէր, ստացան Պերհովիթ. Օշէխովսկ եւ Չուչիւրփի կալուածները:

Ատուածատուր եւ Յովհաննէս Պոկտանովից գնեցին Օրսշէնիի:

Քրիստոփովիւի որդէն, որ արեւելքէն եկած էին եւ ի Սերէթ հաստատուած, յետոյ քարտաշխու կալուածները գնեցին:

Մարկիւս Յովհաննէս եւ Անտոն ստացան Մալադիւնէզ եւ Սդաուչէնի կալուածները:

Միքայի Ստեփան, Յակոբ, Յարութիւն, Կիկոզայոս եւ Թեոդոր ստացան Վաղարուց, Մամրիցայ, Լուքալիցայ եւ Եուրին կալուածներն, եւ Միքայի Լուիլ՝ քանդաբուզից իշխանէն գնեց Եուրիցն կալուածն:

Մոշոր ընտանիքն հիմնադիր եղաւ Մոսորիւքայի գաղթականութեան:

Բասաբաս գնեց Վիդէլիւքայ կալուածն: կայեղան, Աբրահամ եւ Պետրոս Պետրոսեանք գնեցին Յատուպիւքայ կալուածն:

Կիկոզայոս Պետուէ Հայն, որ արեւելքէն եկած էր, ի Սերէթ հաստատուեցաւ. իսկ որդիքն կաղթեցաւ սնցան:

Յակոբ Միքայէլ եւ Գրիգոր Ռոմանշաններն որոնք 1792ին Մոլդաւիայէն եկած էին եւ Չեռնովից կը բնակէին, Տոչորոլ, Խարաս եւ Բուդիլա կալուածները գնեցին ⁵⁸:

Յակոբ Միմնովից ստացաւ Ռեվաքաուց կալուածն, եւ վերջապէս խառուրկաց գնեցին Լէնչէսդի եւ Շերաուց կալուածներն ⁵⁹:

Յայտար Պուրքովնա բնակող կաթողիկէսայ կալուածատեր Հայերն ունին ի Չեռնովից Շլանկէնկաստ փողոցի վրայ գեղեցիկ եւ որմնապատ եկեղեցի մը, որ 1870—1875ին շինուած է գրամատոցողով եւ նուիրուած է Պետրոս եւ Պաւլոս Առաքելոց: Իրենց հովիւն է Ծերբունի կանոնիկոսն Ֆրդրիան Միգուլցի, որուն մի մի գնական տրուած է ի Չեռնովից եւ ի Սուչաւի:

Այս միացեալ Հայք պարոս իբրեւ Լե՛՛Հ կ'այրին, եւ միայն հոյ եկեղեցին եւ հայերէն պատարագը կը յիշեցնեն իրենց նախնաբար Հայ ազգէ ըլլալը...:

ՇԱՆՏՈՒԹԻՒԹԻՒՆԵ ԼԵՂՆԱԿԻՆ

- 1 Lukacs, սնդ. էջ 66: — 2 Schmidt, սնդ. — 3 Lukacs, սնդ. էջ 16 կ'ըսէ որ Հայք 1672ին Տաւկայ երկրէն թարսեղիկանս եկան: — 4 Pray, սնդ. էջ 171. Engel, սնդ. էջ 276. Lukacs, սնդ էջ 16. 133: — 5 Engel, սնդ. էջ 276: — 6 Dr. Ficker, Hundert Jahre էջ 8. 20 կ'ըսէ որ Հայոց եկեղեցական միաբանութիւնն 1689ին ամբողջապէս կատարեցաւ, իսկ Simiginowicz-Staufe, Die Völkerguppen der Bakowin, Czernowitz, 1884, էջ 201, արդէն 1684ին կատարուած կը գնէ: — 7 Միմնովից Լաւրին եկեղեցոյց հաւատքը գաւանդելու վրայ այսպէս կը գրէ Վարդան Աբրահամկոսն. «Միմնա Վ. Եւրպիկացի Ճիւղիւտար-Օղու (Ստեփ. Ռոշա, Ժմիկը. Չիխիմար-օրու) սնուանոյ՝ եղիսկոսոս Մալաուիոյ ինծի հետ եկաւ Լեմիւէլ եւ իննովիւնիոս Չի նուիրակին Բալալիկին կարգիսովն սուրբ կաթողիկէ հաւատքը գաւանդեաւ: յաւթ Տեառն 1688. Հայոց թուին 1135, Lukacs, սնդ. էջ 68: — 8 Baracz, Rys, էջ 193: — 9 Pray, սնդ. էջ 170. 171: — 10 Baracz, սնդ. էջ 130, եւ Lukacs, սնդ. էջ 68, 139 եւ 140: — 11 Lukacs, սնդ. էջ 76, Ժամ 1. 9. 2. 5: — 12 Schmidt, սնդ. էջ 177: «Նոյնպէս ստացէ որ աղկուէրք եկեղեցի ին էր-թարաւց միայն կազմագրին, Աւետանն եւ Վարդապետն, Lukacs, սնդ. էջ 78. Ժամ. 7: — 13 Baracz, Zywoty, էջ 168: — 14 Այս մտաւորին Միմնովիցի թագաւորական գրատունն է, եւ վերջապէս եւ Brevo relations della stato, principii et progressi della missione Apostolica agli Armeni di Polonia e Valachia sin'al 1-mo Aprile 1609. per il Padre Luigi Maria Pindou (Papadopol-Callimach, սնդ էջ 13): — 14 Sbo Wickenhauser, սնդ. էջ 69, եւ Preliez, սնդ էջ. 16. 26 եւ 27: — 15 Papadopol-Callimach,

անգ. — 16 Schmidt, անգ. էջ 186 եւ 187. եւ Wickenhauser, Boctoin, Wien, 1874, էջ 40, 41: — 17 Schmidt, անգ. — 18 Ալք. Բազարաբազարցի Իշխանական անոց էր. թէև. Բազարաբազարցի Իշխանական 1675 անթոթու թեմայի հետքերով անոցն յարգով ի նոստով ի նոստով էր (Wickenhauser, անգ. էջ 40): — 19 Palade, անգ. էջ 33, 34 եւ Wickenhauser, անգ. էջ 42: — 20 Lukacs, անգ. էջ 70 Baracz, Rys, էջ 130: 21 Pray, անգ. էջ 171: Lukacs, անգ. էջ 71 յառաջ կը բերէ Լեզգերի Արքեպիսկոպոսին Վարչական Գրասենյակի առ Եւզոպիայի գրած մէկ թուղթին այս մասին, ուր կ'ըսէ. «Այս 1691ին Տէր Եղիա Սուլայմաթի. Մեթրուկ անուանեալ, Մոլդաւիոյ առաջերէն, հոս ի Լեզգերի, իմ Վարչական Գրասենյակ Լեզգերի Արքեպիսկոպոսի առ ձեռք կանոնի հաստատը գրուանկցաւ:» — 22 Lukacs, անգ. էջ 18: 23 Schmidt, անգ. էջ 199, 193: — 24 Ա. Բարաշ Զայ ու Բարաշ Զայ Կատար կամ Միդաբա: — 25 Baracz, Zywoty, էջ 240, 436, եւ Rys, էջ 193. գրք Schmidt, անգ. սխալմամբ «Կերտասովի» կ'անուանէ: — 26 Engel, անգ. էջ 286: — 27 Wickenhauser, անգ. էջ 90 եւ Lukacs, անգ. էջ 18: — 28 Baracz, Zywoty, էջ 81, ոչ ինչպէս Schmidt, անգ. էջ 197, սխալմամբ «Ստեփան» կ'անուանէ: — 29 Baracz, անգ. — 30 Wickenhauser, Die deutschen Siedlungen in der Bakowina II. Band, Czernowitz, 1887, p. 26. — 31 Եւ ոչ ընտանեկ ինչպէս սխալմամբ կը հաստատէ Simiginowicz-Staufe, անգ. էջ 127 տես նաեւ. Biedermann, Die Bukowina unter österreichischer Verwaltung 1775—1875 2. Aufl. Lemberg, p. 64, եւ Dr. Ficker, անգ. էջ 5, Ժառ 8: — 32 Dr. Ficker, անգ. էջ 11: — 33 Dr. Polek, Die Erwerbung der Bukowina durch Oesterreich, Czernowitz, 1889, էջ 54: — 34 Bidermann, անգ.

— 35 Ալք. 1781, Մասն Ը. Տեմբ. 46, էջ 145: — 36 Լեզգերի հարուստ Զայեթա. «Ամառնակալ», անուանաւ հու. այսին (Dr. Ficker, անգ. էջ 21, Ժառ. 81): — 37 Biedermann, անգ. — 38 Wickenhausen, Moldawa, p. Մասն, Չեռնովց, 1877, էջ 63: — 39 Bidermann, անգ. էջ 66: — 40 Simiginowicz-Staufe էջ անգ. էջ 128 հակառակ հարթ, ինչպէս նաեւ այն թէ Արալայի Զայեթն զինուորական վարչական ժամանակ երկու եկեղեցի շինած ըլլած: սխալ է: — 41 Ալք. Schmidt, անգ. էջ 218: — 42 Palade, անգ. էջ 43: — 43 Ալք. եկեղեցի արևմտ. գրասենյակ համեմատ 1476ին Ստեփան Մեծ Իշխանի Իշխանական պալատին եւ Fürstenstrasse (այն փոքրն) որ այժմ՝ եկեղեցւոյ հիւսիս-արևելեան կողմէ կը հանէ) շինուած է (Palade, անգ. էջ 41): — 44 Hormuzachi Endoxia, Documente privitoare la Historia Românilor, Bucuresci 1876, Bd. VII, p. 315—320. — 45 Bidermann, անգ. էջ 65: — 46 Dr. Goelert, Die Armenier in Europa und insbesondere in Oesterreich-Ungarn, Ausland, 1886, p. 491: — 47 Wickenhauser, Die deutschen Siedlungen, tom II, p. 170. — 48 Rohrer, Ueber die armenischen Bewohner der österreichischen Monarchi, in Liechtenstern's Archiv für Geographie und Statistik pro 1806 II Th. Wien, p. 3. — 49 Baracz, Rys, p. 171. — 50 Dr. Goelert անգ.: 51 Dr. Goelert, անգ. — 52 Dr. Ficker, անգ. էջ 11 Dr. Goelert, անգ. էջ 490. — 53 Bidermann, անգ. էջ 23. — 54 Ալք. էջ 65. Dr. Ficker, անգ. էջ 8 եւ Simiginowicz-Staufe, անգ. էջ 128. — 55 Wickenhauser, անգ. էջ 177. — 56 Bidermann, անգ. էջ 73 եւ 74: — 57 Ալք. էջ 65, 66, եւ Baracz, Zywoty, էջ 5: — 58 Ալք. 7, 8, 28, 60, 175, 188, 201, 233, 234, 257, 258, 281: — 59 Ալք. էջ 287, 395: — 60 Bidermann, անգ. էջ 65, 66:

(Հորոշ-իւթ.)

ԷՆՎԻԿԵԾՄԻ ԱՆՍՏՐԵՆԵ

Գալով Աշմիածին ի վերջն Օգոստոսի 1889, Ութոգեկոնս այն տեղ չգտայ. այս պատճառաւ մատենադարանապետն՝ Կերտէս եպիսկոպոս միայն հարեւանցի տեսութիւն մը մանրանկար ունեցող ձեռագրաց շնորհեց ինձ: Աշմիածին մատենադարանին ջուշակը Ս. Պրոսէի ձեռքը յամին 1840 հրատարակուելէն ետեւ¹, որ միայն հայ ձեռագիրներն, եւ այն՝ հնարքները ժ՛՛՛՛ դարէն սկսեալ յառաջ կը բերէ, կը սպասէր պարզապէս գաղափար մը կազմել՝ թէ հայ ծաղկողք մինչեւ որ ստիճան բիւզանդականերէ կտրուած են: Ընոր համար այնչափ աւելի ստուկնալ կը ինձ համար, երբ այն թանկագին իրաց մէջ ձեռագիր մը տեսայ, որ քրիստոնէական սրտեւտուր փորսկրեայ մեծագին կող ունէր եւ բազմութիւն մը մանրանկարաց, որոնց մէջէն Նւետարանին սկիզբն եղածներն առաջին տեսութեան հին-քրիստոնէական, իսկ վերջը դրուածներն ստորական կերեւային, որոնց մէջուղէն հայադիր Նւետարան մը փոքուն մանրանկարներով կազմուած էր: Մինչդեռ մատենադարանապետն անընդհատ կը ստիպէր՝ ես այս մեծագին ձեռագիրը լուսանկարեցի: Հազիւ 1890 ին Հռուսուարին Մոսկուայի Հնախօսական ժողովոյն աւթի իմացայ՝ որ այս ձեռագիրն ի Ռուսիա ծննդավայրէն է: Նշեքստնոր Սար-

¹ Brosset, Catalogue de la bibliothèque d'Etchmiadzin. St. Pétersb. 1840. Կ'ընէ վերտին տպուած է ի Rapports էջ 23 —